



ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ

Ի ԳԵՐՄԱՆԻԱ

ԳԵՐՄԱՆԻՈՑ կայսրութեան Հաստատութեան առաջին տարիներու զրականութիւնը շիրականացուց յլացուած յոյսերը . *Die Zeit war da, — doch Deutschlands Senger schwiegen*, կ'ըսէ Վիլհէլմպրուիս իւր *Vionville* հայրենասիրական թերթութեան մէջ (1874) . 1870է վերջ զերմանական բանաստեղծութեան աննշան բան մ'ըլլալուն այն պատճառով ասուած են, որ այդ ժամանակի մեծամեծ զէպերը, կարող անհատներու զօրծ էին մանտանայ՝ քան թէ ամբողջ ազգային շարժման մ'արդիւնք, ի բաց ասեալ Նաբոլէոնի դժ տրուած պատերազմն, որ բռնազակ Գերմանիան ողբերած էր . Յամենայն դէպս, կ'երեւի թէ գործնական նոր առաջարկներ՝ Հասարակաց ուշադրութիւնն հետազոյցներ են ի բանաստեղծութիւնէ, զայն կենդանացնելու Համար պատմութեան, քննադատութեան և քաղաքագիտութեան մէջ . Հրատարակութիւնք Պիսմարքի ճառերու և նամակաց, Մարլբրէի յուշերու, Բանքէի, Գրայքէի, Սիպլէի և այլոց՝ պատմական գրութեանց, գրական նոր շրջանի մը սկիզբը կը ցուցնեն . ԵրբէհՀաւերի և Հարդմանի յոռեսես իմաստասիրութիւնն՝ այն ատենուան նորութիւնն է և հանդ կը մնայ, մինչև որ Նիցշէի գաղափարաց ազդեցութեամբ՝ հակապոզիտիւն (réaction) մը կը փայտայ . Առաջին քննութ ձկտուեալ որ կը յայտնուի զերմանական զրականութեան մէջ 1880ի տեսնները, «սպոտամբական ձկտում մ'է ընդդէմ բանաստեղծական հին ձկտերու (formule)», ողբերուալ՝ բանաստեղծութիւնը նուրբուս փափաքով՝ աւելի ես զայն իրական

նութեան մտեցնելով . այսպէս անս րևս կանոնորէնէ (*naturalisme*) կը սկսի Նոր սերունդը կը պահանջէ նոր բանաստեղծութիւն մը, աւելի կենդանի, աւելի սկզբնասիւ, աւելի անկեղծ, և աւելի արդի . Հարդ երբորք և իրենց բարեկամք կ'ուզեն գրականութիւնը վերանորոգել . Միքայէլ Կէորի Գոնրաս և Գաուլ Պլայպրէլ, զօղորական բնականութեան սիրոյնաններ կ'ըլլան . Արէնս, 1885ին արդի քնարերգակ թերթուցաց ծագկարգալ (*Moderne Dichterschakare*) մը կը հրատարակէ որ միանդամայն Հաւատոյ զաւանութիւն մ'է և ծրագիր մը՝ «մանկագոյն զերմանիոյ» (*Jüngst-Deutschland*), և ուր, անհաւատալի պարզութեան և Համարձակ ցնորից հետ, կը յայտնուին նոր տաղանդներ, և զեղեցկագրեական նոր վարդապետութիւններ կը Հաստատուին . Երկու պիտուր ձկտումներ կը տեսնուին նոր պարոցին մէջ . բնական (*naturaliste*) ձկտուեալ և ոտմակալարական (*démocratique*) ձկտուեալ . Գաղղիական, սքանտինաւեան և ուս իրական զարոցի (*réalisme*) ազդեցութիւնն, աւելի եւս զօրացած բնական դիտութեանց ուսամբ, զգալի կ'ըլլայ ոչ միայն վիպասանութեանց և առաջներու մէջ, այլ նաեւ քնարերգական թերթութեանց մէջ . Մեծապէս հետամուտ են իրական կեանքը ճշդի բնօրինակելու . և մանաւանդ անոր ազդեցութիւնը կը ցուցնեն . Միս կողմանէ, քաղաքակրթ, ընկերակարտկան և նոյն իսկ անիշանական բնագործ՝ ունեցող բանաստեղծութիւն մը կ'երեւի . Գարձեալ Հետամուտ են Հաւատարապէս՝ բացատրութեան նորանոր կերպեր գտնելու, գաղղիական «անկեալ» արուեստին (*technique*) հետեւելով . արձակ գրութիւնը պզտիկ՝ ընդհատ իմաստներու, ձկնարկութեանց կը վերածուի . ստասուորն ամէն կանոն կը մերձէ, այնպէս որ այլ ես զուտ արձակ գրութիւն մ'է, հաղի քիչ մը շփի վերածուած . Բայց համաց կամաց Հակապոզիտիւն մը կը կազմուի . և 1890ի տեսնները, կը տեսնենք, որ բնականութիւնը կը սկսի աւելի տալ արուեստական նոր գաղափարի մը, Հանդիսատես կ'ըլլանք ենթակայական գաղափարականութեան մը վերա-

ծնութեան : Տպաւորութիւնն (*impressionnisme*) ինչպէս նաեւ անհատականութիւնը (*individualisme*) արդի սովորութիւն կը գտնան : Ուրիշ ձեւի մը տակ, նոյն հակազդեցութիւնը տեղի կ'ունենայ նաեւ Աւստրիոյ մէջ, ուր Հերման Պաւլը նոր գազափարսականին առարկայը կ'ըլլայ : Այս է, համառօտ անստեղծութեամբ, Գերմանիոյ յետին տարիներու գրականական յեղաշրջութիւնն :

Չնիք երեւակայնի իսկ, հոս՝ ճիշտ և կատարեալ գասակարգութիւն մ'ընել բանաստեղծական զանազան դպրոցներու ներկայացուցչաց : Մանուսիդ՝ որ այժմեան գրիչներէ շատեր, ամէն գասակարգութիւնը գործեն, և խումբերու անուններն անգամ, ճիշտ նշանակութիւն մը չունին : Գլխաւորները միայն յիշե՛նք ուրեմն և անցնի՛նք, կենալով անսոց առջև միայն որ մեր օտանձին սեշտ գրութեան կ'արժանանան :

ՔՆ ԱՐԻԵՐԳԱԿ ՔԵՐԹՈՂՔ

Գոնրատ—Ֆրետիկուսի Մէյլըր, ծնած յամին 1825 ի Յուրիկ և 1895ի վախճանած : Իր հայրենակցին՝ կողֆրիտ Քլլէրի հետ արդի գրականութեան ամենամեծ գրիչներէ մին եղաւ : Ինչպէս սա, ինքն ալ իւր կենաց երկնոյին միայն անեցաւ փառք և ժողովրդականութիւն : Լաւ բան գրելուը, որուն օտանաւորներու մէջ կայ միշտ խիտ և բանազատ բան մը, և սրուն գլխաւոր զորքը վիպասանութիւնքն են, սա՝ բանաստեղծական զգացմանց հարստութեան հետ ունի նաեւ զանոնք բնական կերպով բացատրելու ձիրքը : Անհամեմատ կարողութիւն մ'աւնի արտայայտութեան որ յաճախ պարզութեամբ՝ վսեմի կը հասնի, և ոչ ոք իրեն պէտ իւր հայրենեաց վեհ բնութիւնը կրցած է թարգմանել : Իւր բանաստեղծութեան մէջ կայ միշտ խորհրդաւոր և անհնապէս խորին բան մը, զոր նմանցուցած են երգի՛նքի վեհ երաժշտութեան, ուրիշ երգչաց ճարասար մեղեգեաց հետ համեմատելով : Իւր ատեղծիչ տեսութիւնը, դիւրաւ ամէն բանի մէջ խորհուրդ մը կը գտնայ, ինչպէս իւր Գարնան պտուղի երկու առաջասունքու մէջ,

Արեգական տապըն երկնից մէջ կ'անի :
Լիճը կ'ուռի սառն է արչէն խորտակուած :
ձեզքէ զլիտ առգաստանաւն առաջին :
Ուռի և սրտս՝ ինչպէս հողմէն առաջատս...

Իւր երկնոյնան ամպին մէջ.

Այսպէս հանգչի աներեք
Ըն վարը շուրջ խորունկ.
Կը զընանն և թիւր,
Ի նաւհանգիտն են մակոյգը...

կամ իւր ի խորոցին մէջ.

Մայր կը մըտնէ արեգակ.
Եւ գիւղն՝ ուր ալ են փայլեր իր ճառագայթը :
Անոր մուտքին համար այլոց զանգատի
Ձայնով իրեն զանգակներուն ընտանի :
Ինչ և կը լըտէ զանգակ մը միայն
Բարձրութեան մէջ, մինչև ցարդ :
Սակայն ահա շարժի և այն.
Էքսէ՛, խօտի ֆիլպերկոս արդ :

Յուսիւնը բսել, որ Գոնրատ—Ֆրետիկուսի Մէյլըր, հաւատարապէս մեծ է նաեւ իրրեւ վիպասան, ինչպէս իրրեւ քնարերգու բանաստեղծ : Իր գլխաւոր բանաստեղծական հաւարածայքն են Պարերգք, 1867ին հրատարակուած, *Romanzen und Bilder* (վէպք և նկարք) 1871ին, և *Gedichte* (Քերթուածք) 1882ին, *Jüing Jenatsch* (1876), *Der Heilige* (Սուրբ) 1880ին, և այլն : Հատարակած է նաեւ սքանչելի Նորավէպերու (*Nouvelles*) երկու հատորներ :

Տեղիկ Յոն Լիլիքըզոն (ծնած ի Քիկ 1844 յունիս 3ին) «Մանկադոյն Գերմանիոյ» քերթողաց իշխանն է, և գլխաւոր ներկայացուցիչ արդի բնական դպրոցին : Իւր գրութեանց մէջ բնորոշ տարրը՝ երաժշտական տարրէն աւելի իշխելուն համար, կը մտնենայ Հիւսիսային Գերմանիոյ ուրիշ մեծ քնարերգակ բանաստեղծի մը, իւր հայրենակից Թէոդոր Սլորմիւն : Այն ամէն յատկութիւնք որ Սլորմի բանաստեղծութեան զեպհական արժէք մը կու տան, ճիշտ յուզումն, եզականսութիւն զգացման, նկարի մաքրութիւն, չափաւորութիւն, թափանցող զեղեցիկութիւն, այդ ամէնք կը գտնուին իրեն թով : Բայց իւր յանուպն իրականութիւնը

(*réalisme*), չի ձգեր բնաւ բնորոշ հանգամանք մը, նոյն իսկ եթէ աստիկ ըլլայ: Ազգացիկ ոճ մ'ունի, և երբեմն նաեւ քիչ մը կծու: Յաճախ օւտաձեւաւորտի մը, կամ պաշտօնակալի մը ասպետական սեթեւեթեայ կերպը կ'առնու: Պահած է նա իւր սկզբնական պարզութիւնը, կեթեթի պէս, բայց կեթեթի հակառակ կերպով, լուծած է ներդաշնակ կենաց խնդիրը, և զայն լուծած է ամենապարզ կերպով: Բնազգամբ ապրելով: Մասամբ մը, երիտասարդ գրիչներու վրայ ունեցած ազդեցութիւնն, իւր բնութեան պարզութիւնէ ալ յառաջ կու գայ: Չառնուր բնաւ բան մը յիմատաստիքութենէ, ընդհանուր մասենազրութենէ, գերի չէ որ և է աւանդութեան, ոչ մէկ արուեստական ձեւի. ազատ կերպով անձնատուր է իւր բնութեան: Տեսիլ, նկար, զոյն, շափ, ամէնն ալ իւր քով անձնական է, սկզբնական, բնազգական: Ուրախ է, զուարճաբօս, համարձակ, լուրջ, մեղամաղձատ, սրտայայտ, Չարմաւոյի է բնութեան զգացմամբ բացատրելու մասին. քանի մը սողով դիտէ զեղեցիկ տեսարան մը յօրինել, Հիւօիսի անսպաս աշխարհին տեսարանը:

Իսր մենաթիւն: Մուսթիք վըրսն.
 Կարմիր ցախեր կան միայն.
 Եւ ոչ մի մարդ: Ուրէջ բուրբ ինչ պէտք են մեզ.
 Երկէր լըսին, ոզլ՝նի քեզ:

Ամէն մարդ զիտ ալ ազգացիկ տունները, զորս բրուսիական հեծելազօրուն հազարապետը՝ Հիլիբնդրսն, կ'ուղղէ առ ընկերաբարական բանաստեղծին Գառլ Հէնքէլ:

Ինչ երազ ես տեսայ վըրադ, տաք ոգի:
 Ինչ էր ուրեմն. — Ահաւոր էր:
 Ինչ էր ուրեմն. — Ահ, կը յիշեմ:
 Ինչ երազ ես տեսայ վըրադ, տաք ոգի:
 Մենք կըռուէինք մէկմէկու դէմ
 Երեսուցակի մը վըրան:
 Սուրբ փայլին, սուրբ կայծակ կ'արձրկեն.
 Մենք կըռուէինք մէկմէկու դէմ:

Կը տեսնէի խարտեայ խոպրաքը արեւու տակ:
 Դու գուշէր: Ազատութեան զա՛յ կը մեռնի:

Եւ զոչէի. թագուորէն, Պատուոյն համար:
 Կը տեսնէի խարտեայ խոպրաքը արեւու տակ:
 Կ'ստանունք յանկարծ, սըրտերս իրար շըպուելով:
 Եւ մեր տրիւնք կազմեն միայն մէկ առու.
 Եւ քերթուաջ երկու հոգեք է վեր յերկինս կը
 (Քըւշին):
 Կ'ստանունք յանկարծ, սըրտերս իրար շըպուելով:
 Բայց քանի մեր կեանք չեն անցած.
 Յըմէտ զերար դեռ չի ձըգած,
 Խաղաղութեան ի նշան ձեռքեր մեր միացան,
 Քանի որ մեր կեանք չեն անցած:

Լիլիբնդրոնի զիտուր զործոց մէջ, յիշենք սույախի այցն (*Aufstautenritte*) որ իւր զլուխ զործոցն է, հրատարակուած 1883ին, և որուն երեքտասներորդ տպագրութիւնն հրատարակուեցաւ 1898ին ի Պետլին՝ *Schuster et Loeffler* տպարանն. (*Gedichte* (1889), *Der Heilegengeng* (1894), *Neue Gedichte* (1893), *Kaempfe und Spiele* (1897), *Kaempfe und Ziele* (1897), *Neue Gedichte* (1897)) և այլն: Իւր օտանաւորներու հաւաքածոյ մը հրատարակուած է *Ausgewaehlte Gedichte* (Հատընտիր քերթուածք) անուամբ:

Իշխանն Լիլի Տը Եհնիսյա—Քատաչայ (ծնած 1852ին ի Պրելույա) զիտուր ներկայացուցին է որվի վիպասանական քերթութեան: Ի Տանիմարգայ իւր կալուածոց մէջ, ապրելով հեռի գրական անձանց բազմաշտու աշխարհէն, նուազ ճանչցուած է հասարակութենէ, քան ինչ որ կ'արէ: Եթէ չունի իւր մի քանի ախոյեաններու արտօնտական ձարատրութիւնը, սակայն կը յաթմանակ յաճախ անոնց վրայ՝ իւր ներշնչմամբ, զգացման անկեղծութեամբ, վեհութեամբ և գանազանութեամբ: Իւր քերթութեանց մի քանին, հին վիպասանական երգերու հմայիչ ազդեցութիւնն ունին, և այլք՝ պայրթեան յանդուգն սնն ու միլամաղձոտութիւնը: Հրատարակած է երկու զիտուր հաւաքածոյր. *Lieder an eine Verlorene* (1878) և *Dichtungen* (1883 և 1894): Իւր քերթութեանց ոմամք, ինչպէս *Vom Scheiden* (անլատուեմ) կոչուած երգն, Լիլիբնդրոնի քերթութեանց կը նմանին: Ուրիշներ՝ բայ-

բովին տարբեր շեշտ մ'ունին , ինչպէս Միխիլըս , Տօն Ժուանի մահը , և իւր երգերէ մի քանին .

Աշունն ա՛հա կը հասնի ,
Անտառն ու դաշտ կ'առնուն սրգոյ վերաբոյս :
Գողթոյ թըռչունք զնան հետու
Մտախալագաս այս երկրէս .
Անդրբուսթեան , ձեան փոփաքս
Եւ անուշակ աբխուսթեան մ'ի՛նձ կը տիրէ :
Ի վերջ ամէն բան զի՛մէ .
Նաև ալ պատրաստ է ի չու... .

Ռիչարտ Տեմմել (ծնած յամին 1863 ի Վէնաիշ—Հէրմետորֆ) խառն բնաստիւթին մ'է , և զժուարին է զատել զինքը անսպառ կերպով : Ոմանց առջև՝ հանճարեղ բանաստեղծ մ'է , մինչդեռ այլք շատեր , շատախօս մը կամ յիմար մը կը համարին զնա : Գաղղիական «անկեալ» (décadent) գրիչներու կը հետեւի : Իւր բանաստեղծութիւնը , որ կ'ըսուի թէ լի է կեղծ պարզութեամբ , և զուրկ անկեղծ զգացումէ , գիտն սակայն երբեք զանել շեշտեր որ կը թափանցեն ի սիրտ : Ռենդ գրած Հիանալի մանկական երգեր (Wiegenlieder) . և իր քերթութեանց մի քանին , սրանչեի են երաժշտական տեսակետով : Անհատական (individualiste) մ'է , և միակ կանոն կը ճանչնայ անձնատուր ըլլալ իւր բնութեան ամէն բնագլմանց , եթէ բարի և եթէ չար . զբանաստեղծութիւն կը համարի իբր փրկութիւն կենդանական հեշտութեանց .

Մարդ զո՛ւ ըզքեղ պէտք ես կըրթել :
— Այսպէս ոմանք պիտի մեկնեն .
Մարդ զո՛ւ քեզի՛ն պէտք ես փախել :
— Ըզքուշացիւր այդ մարդերէն :

Տէմմել ուրիշ գործերէ զատ հրատարակած է , *Erloesungen* (1894—1898) , *Aber die Liebe* , 1893 , *Lebenslaetter* , 1895 , *Weib und Welt* , 1896 :

Կուպաւ Փայք և Օղղոյ-Ժուլիուս Պիրլպաուս ուղղակի Լիբերնգրանի զգրոցին կը վերաբերին :

Կուպաւ Փայք (ծնած ի Լիպսէք 1873ին) գիտցած է խորշի իւր օրինակին վտանգաւոր չափազանցութիւններէ , և անձնական շեշտ

մը զտնել : Իւր բանաստեղծութիւնը , որ շատ սարդի ո՛ է , զիմիջ պարզութիւն մ'ունի . իւր լարը խիստ չափաւոր է , բայց նա մեծ ճարտարութեամբ կը նուազէ վերջին հասարածոյն , *Neue Fahrt* , 1897ին հրատարակուած , աւելի ներքին և աւելի խոր շեշտ մ'ունի : Իւր մանր քերթութեանց մի քանին , ամէն ծաղկաքաղնեաւ արմանաւոր մարգարիտներ են , ինչպէս ամառոսած երգանկոսթիւնը (*Nommergluck*) , Օրը (*Ein Tageslauf*) , Լապտաց կիճն (*Die stille Frau*) որ այնքան զգայուն է իւր պարզութեան մէջ .

Գու կ'աշխատես , հաստարի՛մ ու պարզ ի մէջ
(Տօգերուզս
Ամպոտ օրեր կը յաջորդեն իւրբուս .
Ոչինչ կու զայ ծանրը չըլթան կտորելու .
Ամուսնական մտրինակ պարտքերուդ... .

Սակայն ճանչցար դու այն օրերն երբ նոր վար-
(չեր բացուէին ,
Աշխարհս ալ լի էր քեզ անուշ երգերով ,
Եւ յոյս զայցած , իւր անհանգրաս թեւերով
Ջարնէր զըրանց երկընթեխ... .

Շատոնց արդէն , տըժոյն՝ նըւալ լ'ոյսն աշնան
Գայ համբուրել , քու սիրելի , քու խեղճ ձեռ-
(քերթ ժըրալման ,
Անգէտ իսպառ , հոգերու մէջ զանազան ,
Ժամանակին և իւր արագ փախըտտեան... .

Եւ ուրիշ տեսակ զրութեան մը մէջ , շատեղ կոչուած համառօտ քերթուածն .

Նըբընուի մ'է նեղ , ամայի ,
Ցորեն , առուշոյ՝ տասի անտի .
Մանր անխորհ , հոն թողած են խոր հետքեր ,
Մորեներ 'ւ այժմուս հոն շուրջն են դասեր :
Չարս կողմը դաշտ , զոյնչոյն ծաղկած , յու-
(լիսի ջերմ արեւու տակ ,

Հասած զարուս բոյրն անուշակ ,
Անթեւ բանակ մ'ալ մուսնեբու որ կը պարեն ,
Եւ ծիծառներ որ զողողունն օդոյ մէջ են :
Եւ կէտրի՛ն կիզի՛ն ժամուս տաննեք
Անկողին մը — մացառին մէջ զըրուած էր ,
Եւ , — հեռին
Չըկար մի ձայն մարդկային :

Ընդհակառակն՝ Օրղոյ Էռչիուս Պիրլպաուս , իր վարժապետին՝ Լիբերնգրանի ձգտումները չափազանցութեան տարած է :

Գրութեանց ամէն տեսակն ալ փորձած է, և «արդի» արուեստին առաքեալն եղած է, իւր բանաստեղծութիւնը պակասաւոր կը համարուի այնու, որ յաճախ արուեստակեալ է՝ աշխոյժ և անկայտ ըլլալ ուղեւուն համար. սակայն ունի նաեւ եզակետութիւն և տաշանդ: Իր բազմաթիւ գործոց մէջէն յիշենք, առաջին հաւաքածոյն *Erlebte (Fekichte 1892*, ուրիշ մ'ալ՝ որ 1894ին հրատարակուած է, *Nemt, Frouwe diesen Kranz*, կատակերգութիւն մը, *Lobetanz (1895)*, և քերթողական օրացոյցներ, նորալուրջ, և շատ հետաքրքրական վիպասանութիւն մը իւր ինքնագիր կենսագրութեան, *Stilpe*:

Արևուտի 1885ին հրատարակած ծաղկաբաղին մէջ, ուր յիշուած են մեծաւ մասամբ Հիւսիսային Գերմանիոյ բանաստեղծներն, ոմանք՝ ինչպէս Առնոյ Հոյց, Հէրման Գոնրատի, Գառլ Հէնքէ և այլն, քաղաքական բողբոջին յայտնի ձևով մ'ունիսու:

Առնոյ Հոյց, ծնած ի Ռապենպուրկ (արևելեան Բրուսիայ) 1863ին, այս խումբին զիսաւոր ներկայացուցիչն է, միանգամայն քերթող մը, որուն գործերը ամենամեծ շատշահանած են: Իրեն՝ Մեր ժամանակի գիրքն (*Buch der Zeit*) 1885, որ բոլոր ընկերական նիւթերու նուիրեալ է, համեմատաբար շատ մեծ ազդեցութիւն սնեցաւ: Իր բանաստեղծութիւնը, արի, զօրաւոր, սրբաշարժ, միակ բանաստեղծութիւնն է որ իրական գաղափարի ամենայն կը համաձայնի: Քայտի, հրատարակած է ընտիր նորալուրեր (ի մէջ այլոց՝ հռչակաւոր *Papa Hamlet* աշխատակցութեամբ Յովհաննէս Շլաֆի, և ուր կը քարոզէ բնական պարոջի ծրագիրը): Փորձած է նաեւ Թատերական գրութիւններ, սակայն անոնց մէջ, ինչպէս իր քնարերգական քերթութեանց մէջ ալ, յաճախ իւր ընտրած նիւթը կը փնտէր արուեստական գործին: Իւր «Չափական քնարերգական» (*lyrique rythmique*) փորձերը երբէք յաշողութիւն ունեցած չեն: Վերջերս, նոր հաւաքածոյ մը հրատարակեց, *Phantasus (1898)*, որ երգական է, բայց գրականական մեծ կարեւորութիւն մը չունի:

Գառլ Հէնքէ, նուազ կարող քան զՀոյց,

աւելի թարմութիւն ու պարզութիւն մ'ունի: Ինչ որ գրութիւն է Հոյցի քով, զգացում է իրեն քով: Քնարերգական անկողծ ոճ մ'ունի, աւելի կը ձգէ ինքզինքն իւր խանդավառութեան: Զիշտան ըսելով, ինքն է քաղաքական խումբի՝ միակ քնազգական բանաստեղծն: Յիշենք իր գործոց մէջ *Poetisches Skizzenbuch (1885)*, *Strophen (1887)*, *Amselrufe (1888)*. և այլն, և դեռ նոր ի Պեոյին հրատարակուածն՝ *Aus meinem Liederbuch*.

Հէրման Գոնրատի, վախճանած յամին 1890, ընկերավարական խումբի հետարն է: Իւր բանաստեղծութիւնը, որ յաճախ վերացական է և ուռուցիկ, նշանաւոր է իր յոռոտեռ ձգտումներուն համար, սակայն երբեմն ունի նաեւ ճշմարիտ ճարտասանութիւն: Իւր հաւաքածոյն *Lieder eines Sünders*, լոյս տեսաւ 1887ին: Ինքն է նաեւ *Adam Mensch* նշանաւոր վիպասանութեան հեղինակը:

Այս բանաստեղծներու քով, կարելի էրգրական նաեւ Եռհն-Հանրի-Մաքքէյ անիշխանականը:

Մաքքէյ, ծնած յամին 1864 ի Կրիսթը (*Սլովոտիա*), աւելի իմաստասէր և քննադատ է, քան քնարերգու բանաստեղծ: Իր գրութեանց մէջ, խորհրդածութիւնը կը փնտէր զգայման, և իւր քերթուածք երբէք մեր սիրտը չեն յուզեր: Բաց ի բանաստեղծական մի բանի հաւաքածոյները (*Im Thüringer Wald, 1886. Dichtungen, 1888. Das starke Jahr, 1890*), և այլն, զբաժ է նաեւ նշանաւոր կենսագրութիւն մը *Մաքս Սիտների, հեղինակ E' Unique et sa propriété*, նորալուրեր և հետաքրքրական վիպասանութիւն մը, *Անիշխանականը*:

Քաղաքական յեղափոխիչներու հետ, պէտք է գտնել նաեւ իմաստասիրական յեղափոխիչներն ալ:

Գառլ Պրայգրէյ, որ աւելի նշանակալութիւն մ'ունի իրր քննադատ, քան թէ իրր քնարերգու. և է. Գոնրատ, որ քնական պարոջի նոր գաղափարի առաջին կուսակիցներէն է. ամենէն աւելի առջ պարտապաններէ մին է, բայց որուն ուսանաւորները հիմակաւուն է իսկ մոտցուիչ սկսած են:

Վլիկիւմ Արեւո, աւելի ծանուցուած իւր
անուննի ծաղկաքաղով (*Moderne Dichter-
charaktere*) որ հրատարակուած է 1885ին,
քան թէ իւր սեթեւեթեալ և յաճախ անհամ-
ոտանաւորներով:

Օղորդ—Էրիխ Հարդիպփեհ, որ ունի մի քանի
զեկեցիկ քնարերգական փորձեր, բայց որ
մասնաւանդ զմեզ կը հետաքրքրէ իբրևս վի-
պպիքի և թատերագրու:

Յ. Հարդ, նոր գրեցեմտական զգրոցի
գլխաւոր ներկայացուցչաց մին, լրագրող,
քննադատ, վիզատան, յաճախ նաեւ թա-
տերբարու, բայց որ երբեմն ճշմարիտ բանա-
ստեղծական շեշտեր կը գտնէ:

Ֆիլիքս Տերման, որ Տէհմիլի և Արէնտի
հետ, «անկեալ» բանաստեղծութիւնը կը ներ-
կայացնէ. և այլն:

Արիկ զգրոցի ուրիշ բերթողաց մէջէն,
յիշենք նաեւ.

Լուստաչիկ Երզրուպուքի, որ գրեթէ անկեալ
և շփոթ գրիչ մ'է, սակայն որուն ազդանդը
կը հուսատուի իւր յետին հաւաքածոյին մէջ
(*Leuchtende Tage*) որ լոյս տեսաւ 1900ին:

Փասպ Պոս, շնորհալի գրիչ, որ հնագունէ
մը՝ Թէղսոր Սյորմէ, կը ներշնչուի:

Ֆրոտիեանտ Ալեեարիոս, քննադատ հա-
ւասարապէս և բանաստեղծ, և որ նշանաւոր
է իւր բանաստեղծութեան զիւցազնուական և
իմաստասիրական ոճովն ու արտաբերին հան-
գամանաց համար ըրած մեծ ջանքովն:

Հոիքարտ Շաքար, խորհրդական (*sym-
boliste*) և անկեալ ձգտումներով, նշանաւոր՝
զգայականութեան յատուկ ջանքով մը, որուն
ոտանաւորները յաճախ ներդաշնակութեան
մասին շատ անուանի են:

Եւ ի միջի անթիւ այլոց, որ զանազան
տեսակեաներով զմեզ կը հետաքրքրեն, յի-
շենք հետեւեալքն Պէնզման, Պէրկէ, Յով-
հաննէս Շլաֆ, Ֆլայշլէն, Էմիլս, Վիլհէլմ
Ֆոն Շոյց, Հոյցաձէր, Գոնրատ Դելման,
Հուկոյ Սալուս և այլն:

Մի քանի կանայք ալ նշանաւոր եղած
են քնարերգական մասին մէջ, յորս՝ Մա-
րիամ Եանֆէէք, Հէրմինէ Ֆոն Բրէյլէն-
Դելման, և մասնաւանդ Յովհաննայ Ամպրոս-
գիուս, որ արդի գրական շարժմանէ հեռու՝

կ'ապրի արեւելեան Բրուսիոյ Լէնկուէտրն
իւր զիւղին մէջ, և որուն քերթուածներն՝ որ
լի են քաղցրութեամբ, մեղմադառ համա-
կամութեամբ, ներքին հրապուրով և անձին
անծանօթ եղականութեամբ, մեծ ազդեցու-
թիւն ըրած են և գրեթէ ամբողջ Գերմանիոյ
ժողովրդոց սիրաւը գրաւած են:

Կը մնայ որ արդ քանի մը խօսք ալ ը-
սենք վիեննական նոր զգրոցին համար. ու
րուն ներկայացուցչաց մէջ ամենէն կարեւորն
և ամենէն աւելի համակրելին է նոր—վիպա-
սանն Հոսկոյ Ֆոն Հոֆմանսդալ, որուն քով
կայ աւելի ճշմարիտ բանաստեղծութիւն, քան
բոլոր միւս բերթողաց մէջ: Հոֆմանսդալ
գերագանց է՝ ապագայի, նախազգացուած կե-
նաց, հետուէն տեսնուած իրաց՝ զեռ մթին
զգացումները բացատրելու մէջ. և իւր սիրա-
լիք, դիվիշի երազներով, գորովով և թափ-
անցիկ պայծառութեամբ լի հրապուրն՝ յա-
ճախ անզբմաբարիէ է: Յաջողած է նաեւ
թատերական մի քանի փորձերու մէջ:

Աւելի արուեստական, և իբրևս բանաստեղծ
վերոյիշեալէն շատ սաղորին, են անկեալ խոր-
հրդականքն (*symbolistes decadents*) Ստե-
փան Կեռլի և Բեդեր Ալդեմպերկ, ի հենուկս
մի քանի կարեւոր քերթուածներու և արտա-
բերն ձեւով արտաբերյ կարգի մտադրութեան:
Այս բանաստեղծ ամէնն ալ ձգտում մ'ու-
նին գիտնոց համար գրելու և կը ջանան
բաւերով բացատրել ինչ որ երաժշտութիւնն
ու նկարչութիւնը միայն կրնան ներկայա-
ցունել, այստէ շփոթելով արուեստներն՝ ա-
նոնց անանցանելի սահմաններն արհամար-
հելով: Գաղղիացի անկեալ զգրոցին, միայն
արտաբերին արտաոցութեանց հետեւելով, յա-
ճախ իրենց բաւերու կուտակութիւնն զիման
մը կ'ըլլայ բանաստեղծական ճշմարիտ ապ-
զանդի պակասութիւնը ծածկելու: Սակայն
անոնցմէ ոմանք, ինչպէս Ստեփան Կեռլի,
զիսեն երբեմն իրենց խորհրդաւոր լեզուով
սրտի յուզումներն յայտնել, բայց ոչ ոք
իրենցմէ, կարող է Շէյքսպիրի և Կէթիկ պէս,
խօսիլ մարդկային ամբողխն՝ այնպիսի լեզուով
մը որ նա հասկընայ:

Ն. VERNOLS

Թրգմ. է. Յ. ԱՒԿԵՐՅԱՆ